



# ԹԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏԵՐԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

## ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍՏԵՐԱԿԱՆ ՏԵՍԵՍԻՆԵՐԵ և ԲՆԵՍԻՆԵՐԵ

ԳԻՏԵԼԵԱՑ

Ճ. ՏԱՐԻ ԹԻՒ 19.

1852

ՀՈԿՏԵՄԲՐԻ 1.

### ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ :

ԳԼՈՒԽ Բ.

Տղայ . իմ փորձերս :

Աս իրաւ է որ եթէ մէկը կ'ուզէ աղջոց օգտակար ըլլալ, իրենց պակասութիւններովը չվհատիլ ու իրենց ունեցած ամենայն աղէկութիւնները ճանչնալ՝ պէտք է զանոնք սիրէ . պէտք է անոնց սիրելի ըլլալուն վրայ գոհ ըլլայ, պէտք է իրենց վրայ առանձին խնամք մը ունենայ, պէտք է իրեն ուրախութիւն սեպէ զանոնք իր չորս դին որ տեսնէ, պէտք է մատնաւոր մտադրութեամբ ու

սիրով մը զիրենք դիտէ, պէտք է ախորժի անոնց հետ ընտանեթար խօսիլլ, վասն զի այսպիսի խօսակցութիւններէն իրենց բնաւորութիւնը կը չափաւորուի ու կը քաղցրանայ : Ինարձրամնութիւն, խստաթարոյութիւն վրաներնէն աներեւոյթ կ'ըլլայ, ու ոչ միայն քաղաքավար, ընկերասէր, բարեկիրթ, անկեղծ, զուարթ, երախտագէտ ու դիւրագորով կ'ըլլան, հապա նաև իրենց միտքը կը բարձրանայ, սրտերնին կը բացուի, ու իրենց սքանչելի ձիրքերը դուրս

կ'ենեն : Հոդինին անուշահոտ ծաղկի մը պէս բոլորովին կը բացուի , ու ան պղտըտիկ ու կարմրորակ երեսին տակը ու այն աշխոյժ մանկան վրայ մեծ ու աստուածային բաներ կը տեմնուին՝ որ զմարդ նախ զարմանքով մը կը լեցունեն վերջն ալ գորովանօք պատուել կուտան :

Ֆենելոն երբոր կը խօսի այն զարմանալի շնորհքին վրայ որ պարզութիւն կ'ըսուի , կ'աւելցրնէ թէ այս է այն աւետարանական մարդարիտն որ արժանի է որ ամենէն հեռաւոր երկիրներէն ալ փնտըռուի : Իչիկայ աղամանդ մըն է , ջուրը այնպէս մաքուր՝ որ ամենէն գեղեցիկ ճառագայթները կը ցոլացընէ : Դանգեսի ափունքը որ մեզի Իշեւելքի մարդարիտները կը դրկեն՝ ոչ երբէք զպարզութիւնը խրկած են մեզի . միայն տղուն սրտին մէջ գտեր եմ զատիկայ :

Վմենեին տարակոյս չկայ որ իրենց Ճակտին պարզութիւնը , կրակոտ աշուրները , այն անարատ գոյնը , այն շնորհալից ժպիտը , այն անխարդախ ու անուշ խօսքերը , ու բոլոր այն հասակին անմեղ գեղեցկութիւններն ու զմայլեցուցիչ տեսքը մեծ զօրութիւն մը ունին . բայց իրենց սրտին վայելցութիւնը աւելի զօրաւոր է : Տես թէ ինչպէս այդ բնական պարզութիւնը տղուն սիրտը կը շնչէ աւելի բարձրագոյն առաքինութիւնները առանց իրեն իմանալուն : Արնանք իրեն վրայ դարձընելինչ որ Իշաքեալը սիրոյ վրայ կ'ըսէ , կը հաւտայ ամենայն բանի , ամենայն բանի կը յուսայ ու կը փնտուէ այն ամենայն բան որ սիրելի է ու բարի . ամենայն մեծ ու ազնուական բանի կը վառի , չար բանէ մը կասկած չունի . բարոյն վրայ շորտմիր , և ուրախալի բաներով կը զուարձանայ . թէ որ դուն զինքը սիրես՝ ինքն ալ զքեզ կը սիրէ . առաքինի երեցիր , զքեզ կը մեծարէ . իր գործոցը մէջ փառասիրութիւն մը շարութիւն մը չկայ , դաժանութիւն մը ու կծուռութիւն մը չերեար . վեհանձնական գործք մ'որ լսէ՝ սիրտը կը բարախէ , աչուըները կրակ կը ցատքեցընեն : Աչուառութեան տեսութիւնը ա-

չուըները արցունքով կը լեցընէ , չափասէր որ իրեն բայցատրեն , մէկէն կ'իմանայ ու կը գուշակէ թշուառութեան կարօտութիւնը : Իրեն աչուըները միշտ պատրաստեն տեսնելու այն տառապեալաղքատը՝ որ գողգղալով մը իր ետեւէն կ'երթայ , իրեն ձեռքը քան զամէնն առաջ կը բացուի կարտուելցն օգնելու : Ուէ , չեմ զարմանար , որ Հիսուս օր մը երբոր իրեն աշակերտները մէջերնին կը վիճէին թէ իրենցմէ ովլ պիտի աւելի մեծ ըլլայ երկնից արքայութիւնը , կանչեց տղայ մը , ու զինքը գիրկն առնելէն վերջը՝ դրաւ բազմութեան առջեւը որ բերաննին բաց իրեն կը նայէին՝ ու ըսաւ .

“ Իրաւցընէ կ'ըսեմ ձեզի , թէ որ դուք այս պզտի տղուն պէս ըլլաք՝ բնաւ պիտի չմտնէք երկնից արքայութիւնը ” :

Ի՞աւասիկ կը տեսնէք որ այս իմ խօսքերս տղոց ու մանկութեան վրայ ունեցած սիրոյս զառանցանքները չեն . Վզիստոսէն վերջը այս առաջին հասակին վարժապետ ու բարեկամ ըլլալ ուզողներէն՝ եղեր է դաստիարակ մը , արժանաւոր իր աստուածային պաշտամանը՝ որ իմ ըսածներս փորձած ըլլայ : Ովկեղեր է որ սրտին իանդաղալատանօքը տեսած ըլլայ այս մատաղ սրտերուն մէջ այն սիրուն եռանդը , այն արի հըլլութիւնը , այն անվրդով մեծախոհութիւնը , այն զօրաւոր ու աշխոյժ ներշնչութիւնները , ու ետքը երբոր ատեն եկեր է՝ այն վսեմ ախորժակը , այն զարմանաց եռանդը որ զինքը յանկարծ կը յափշտակէ կը տանի առ Ճշմարտութիւն ու առ առաքինութիւն : Ահ , որչափ կը սիսակն անոնք՝ որ զտղայքն ու մանկութիւնը բանի տեղընէն դներ :

Ովկեղեսի անարատ ու չքնաղ հասակ է ասիկայ , ինչպիսի ազնուական ու անկեղծ , իրաւցընէ մարդուս կենացը զիւցազնական օրերն են , պանչելի հասակ , երբ կրօնական դաստիարակութիւն մը վրան սէրը բորբոքէ , ջանքը ուղղէ , եռանդը նուիրագործէ , կրքերը չափաւորէ , պակասութիւնները շտկէ ,

իրեն մոլորութեանցն առջևն առնու , ու զի՞նքը առաքինութեամբք զարդարէ :

Ասիկայ ամենէն մաքուր մտածութեանց , աւելի մեծախոչ սիրոյ ու հաւատարիմբարեկամութեան հասակն է , որուն որ կենացս մէջ մասնաւրապէս երկու անգամ մը փորձը առի . ասիկայ՝ առ բարին անվլրդով քաջութեան հասակն է , ու նաև պէտք եղած ատենը նոյն իսկ վեհանձն նուրիման անձին :

Ասոնք են ահաւասիկ այն նախանձելի առանձնաշնորհութիւնները որ ըդմանկութիւնն ու գողայութիւն անխոնջ խնամոց ու ամենէն գողտը սիրոյ արժանի կ'ընեն . ու բարեպաշտ դաստիարակ մը միշտ անպատում միաիթարութեամբ ու անոյշակնածութեամբ մը աչուրները տղոյ վրայ պիտի դարձնէ , և կամ յիշատակէ առաջին հասակին այն շմարիտ , երբեմն նաև զօրաւոր , այն բնական ու այն պարզառաքինութիւնները :

Հոս տեղս ներեն ընթերցողք իմ առանձնական բաներս յիշելուս . այս բաներն են պատճառ իմ խօսքերուս ունեցած այն քիչ ուժին . ասոնցմէ առաջ կու գայ հին բարեկամութեան մը այն քաղցր յուզմունքը , որ դեռ սըրտիս մէջ մարած չեն , ու կարծեմ որ պիտի ամենեին ըմարին ալ . ուստի յուսամ որ կը ներեն ինծի հոս յիշատակութիւն ընելու անցած դացած բաներուն որ միշտ աչքիս առջևն են :

Ամկենացս այն լաւ ու երջանիկ տարիները որ դաստիարակութեան հոգերուն նուրիրած էի , կ'ախորժէի միշտ աչքիս առջևն ունենալ ինծի յանձնուած տղաքները , ու աչուրներս անոնց վրայ պտըրոյը նել . ինծի զուարձութիւն մըն էր հանգստեան ատենները մէջերնին մտնել իրենց դահլիճն ու պարտէզնին երթալ , իրենց զբանաց մէջ խառնուիլ , ու երբեմն նաև իրենց հետ մասնակցիլ , աս ըսածներս յուսամ որ իրենք ալ կը յիշեն :

Երբեմն ալ նաև առանց իրենց մէջը մտնելու հեռուանց՝ իրենց խաղերուն աղաղակը , իրենց ուրախութեան ձայները , իրենց ըրած բնական անմեղ

վէճերը , իրենց շուտ մը հաշտուիլը , իրենց ունեցած տպաւորութեանց սաստկութիւնը . ու ինչու լրեմ , թէպէտե հեռուանց զիս տեսած ատեննին ունեցած ուրախութիւննին , իրենց եռանդը կրկնապատկելը՝ երբոր զիս ալ իրենց զուարձութեանցը ու յաջողութեանցը վկայ ու դատաւոր կ'ունենային , այս ամէնը կ'ըսեմ սիրտս կը բանար , ու ձիալով մը չնորհակալ կ'ըւլայի Աստուծոյ , ու կը խնդրէի որ զգագրի օրհնելէն այն սիրուն ու անմեղ գասակը , այս նորահասակ ժողովուրդը , այս պատուական աւանդը որ իմ խնամոց ու հոգաբարձութեանս յանձնած էր . մէկ խօսքով՝ կրօնից ու հայրենեաց ակնկալութիւնը :

Կատ մարդիկ ալ զիտեմ որ երկար ատեն իրենց պատուովը իրենց երկիրն մեծամեծ գործոցը մէջ մնած ելած էին , որ մեր տղայքը որ տեսնէին այս մի և նոյն զգածմունքները իրենք ալ կ'ունենային . ասոնցմէ ոմանք տեսեր եմ որ ինչուան աչուրնին արյունքով լեցուեր է երբոր կը տեսնէին թէ ինչպէտ աս բազմաթիւ տղոյ թուզուն պարը մեր յանթիյլի՝ տանը քաղցրախորժ հավանեացը տակ գունդ գունդ բաժնուած իրենց անմեղ խաղերուն մէջ անուշակ հեշտութեան մը համը կ'առնուին :

Կ'ախորժէի նոյնպէտ իրենց աշխատութեանցն ալ ականատես ըլլալ : Վրչափ անգամ եղեր է որ իմ ամէն զբազանքս թողած՝ յանկարծ իրենց սորվելուն ատենը վրանին հասեր եմ : Այս , ազնիւ տեսարան մըն էր տեսնելը թէ ինչպէտ այն ամէն տղայք ամիտով մտքովլուու կեցած էին . այս երկու հարիւր մտայի տղայք խելուընին իրենց դասերնուն տուած , մնաղիլ լաւ հասկընալու , եռանդուն թափանցելու և սքանչանալու մարդկութեան մեծ հանձարներուն մատենազգութեանցը , իմ աչքս ու իմ սիրտս կը յափշտակէին :

1 յանթիյլի Փարիզէն 3 մղն հեռու գեղմըն է՝ ուր որ Ս. Նիկողայոսի կղերիկոսարանը գեղմ տուն մը ուներ :

Ի՞այց աս կողմանէ՝ իրենց քննութեան ատենը ունեցած ուրախութեանս ամենախն բան մը չէր հաւասարեր :

Լշբոր Ա իրգիլիոսի , Հոռմերոսի , Վիկերոնի , Ի իւիոսի , Ֆենելոնի , ու Պոսիւէի , գեղեցիկ հատուածները ան վըրդով բերնուց զուրցելնին , ընտիր ախորժակաւ այն կտորները պարզելնին , ու ճշգութեամբ , աշխուժով , և եռանդեամբ մեկնելնին տեսնէի՝ սիրտս անպատմելի ինդութեամբ մը կը լեցուէր : Ա եղի համար ինչ աւելի միաթարութիւն կրնայ ըլլալ քան թէ տեսնել զիրենք որ հոգւոյ ազնուական հաշոյքներէն համկ' առնուն :

Իրենց դեռածին դատմունքը այս գերապանծ հանձարներուն լուսովը կը լուսաւորուէր , ու երբեմն ալ կարծես թէ այն մեծիմաստ մտքերուն վառարանէն կը բորբոքէր :

Ուէ որ իրենց խաղերը , թէ որ իրենց ուսումը այսչափ ուրախութիւն ինձի կը պատճառէին , հապա ինչ պիտի ըլլայ իրենց բարեպաշտութեան վրայ ունեցած ուրախութիւնս . այս բանս իրաւցընէ անպատմելի քան մընէ :

Ի՞նչ անուշ բան էր տեսնել զիրենք ամէնքը մէկ տեղ ժողվուած իրենց ջերմեռանդաշարժ աղօթարանը , ինչ կենդանի հաւատք , ինչպիսի եռանդ աղօթքի ատեն : Ա եր տօներուն օրերը , ու այն երկնահրաւէր առաւատները , որոնց յիշատակը ոչ երբէք մոտքերնէն պիտի ելլէ , կարծես թէ իրաւցընէ հրեշտակ լուսուծոյ երկրիս վրայ իջած կը ժողվէր զանոնք ու իր սրբազնան թեւերուն տակը կը ծածկէր :

Ի՞այսիսի օրեր մասնաւոր կերպով մը կ'ախորժէի իրենց քովը երթալ , հետերնին խօսակցիլ , ու մօտանց իրենց սիրտը տեսնել , ինձի այնպէս մը կու գար որ հոն տեղը երջանկութիւն մը , խաղաղ անմեղութիւն մը ու մէկ խօսքով՝ արքայութեան անուշահոտութիւն մը կը բուրէր :

Իրաւ մարդկային վիճակին ամպերը կու գային իրենց ժամանակին այս անմեղութեան ու չնորհաց ուրախութիւն-

ները խռովելու , բայց տղայութեան այն թեթև ամպերը մէյմը որ փարատէին , կը տեսնէիր այս մատաղ ատենը կապուտակ երկնքի մընման՝ ուր որ Ա տուած ինքնին մաքրափայլ հորիզոնի մը մէջ իր աստուածային պայծառ ձառգայթները կը ցոլացընէ :

Ա յն ատենն էր որ սիրելի ու ազնուական ամօթխածութիւն մը՝ այն առաքինութիւնը կ'ըսեմ որ ամենալին ինքնիրեն ծանօթութիւն չունի , ամէն իրենց ըրածին նոր ու ծածուկյարդ մը կու տար , իրենց պզտի մէկ խօսակցութիւնն ալ , իրենց պարզ մէկ խօսքն ալ՝ գաղտնի ու անպատմելի չնորհք մը կ'առնու , որմէն չյաղթուիլը անկարելիէ : Ա յս քաղցր ու ընտանի խօսակցութեանց ատենը որչափ անգամ տղայոց անմեղ շրթունքներէն անարուեստ վըսեմութիւններ լսեր եմ :

Կմիրենց վրայ ունեցած գութս մեծ էր . բայց սակայն անկատար կերպով մը միայն սրտիս զգացմունքները իրենց կը յայտնէի , մասնաւորապէս անոնց որոնց վրայ որ կը տեսնէի թէ չնորհքը կը սկսէր կամաց կամաց քաղցրացընել , մաքրել ու ազնուացընել իրենց բնութիւնը :

Վանիներ եղած են մէջերնին որոնց համար կրնամըսել , որ վրանին տեսեր եմ ու սիրեր եմ զիստուած իբրև ինձի ներկայ ու անձնաւորած ամենասիրելի կերպարանօք . իրենց տղայութիւնը Յիսուսի Որկչին տղայութիւնն էր . իրենք ալ անոր պէս կ'աճէին հասակաւ , իմաստուեամբ ու չնորհօք՝ Աստրւծոյ ու նորդէանց առջելը :

Հատ անգամ ես ինձի կը հարցընէի . Ա յրեմն ուսկից կու գայ մանկութեան ու տղայութեան այն անթարժմանելի վայելցութիւնը . ինչո՞ւ համար կենաց այս նախկին հասակը չեմ գիտեր ինչ ծածուկ չնորհք մը ունի որ զմարդ կը զմայլեցընէ , սիրտը կը շարժէ ու ամենալին չձանձրացըներ : Ի՞արեկամմը՝ զորն որ ես շատ կը յարգեմ , օր մը ասանկ ինձի պատասխան տուաւ . Տարակոյս չկայ որ մանկութիւնը նոյն

ինքն պարզութիւն, անկեղծութիւն ու անմեղութիւն է . բայց այն որ աս ամէն բանին վրան անբացատրելի վայելցութիւն մ' որ կ'աւելցրնէ զիտես որն է ... այն՝ որ տղան ակնկալութիւն է : Տարակոյս չկայ որ ինքը ներկայիս ուրախութիւնն է , բայց ևս առաւել ապագային ակնկալութիւնը :

Այս խօսքս ինձի շատ տպաւորութիւն ըրաւ , ու միտքս ձգեց տիկնոջ մը լուղովիկոս ժեմն ըսածը . Այս տիկինն էր Իհսիէօյի մարդիկուհին որ արքային թագաղրութեանը ներկայ եղած էր . Ան ու Արքայ , ըստ իրեն , պէտ պէտ էր ան առէնը ու անէլ , դուն ան առէնը գեղշտէ էր , գեղշտէ ի իբրև շոյս :

Ո՞եծ խօսք . տղայ թագաւորի մը համար ասկէց աւելի աղուոր գովեստ մը ու միանգամայն փափուկ խրատ մը չէր կրնար ըլլալ : Ի՞այց միշտ ու ինչ աստիճանի ալ որ ըլլայ տղայն՝ է նոյն ինքն զուարթատեսիլ , գեղեցիկ , անուշակ ու մաքուր յոյսը :

Այս տուածային գիրքը այս բանիս վըրայօք չնորհալի պատկերներ կը նկարագրէ : Տղայն թարմ շառաւիղ մըն է , տըկար տունկ մը , ասիկայ իրաւ է . բայց կարելի է որ որ մը մեծ ծառ մը դառնայ առաքինութեան ամենատեսակ պըտուղներով ծանրաբեռնած՝ ու իր փառաւոր շուքը մինչեւ հեռուները տարածած :

Այսիկայ ծաղիկ մըն է , որ բացուելու մօտ է ու զուարթափթիթ գեղեցկութեան մը յոյս կուտայ . թէ որ իր առջի վայրկենին այսչափ աղուոր կ'երևայ՝ ինչ պիտի ըլլայ օր մը երբոր ամէն վայելցութեամբ զարդարուած , ու երկնից ամէն պարզեներով գեղեցկացած՝ ուռածացեալ բարձրանայ երկիրս զարդարելու :

Տղայն գեռ տկար առուակ մըն է ու նոր բխած աղբիւր մը , բայց կրնայ ըլլալ որ օր մը վսեմ գետ մը դառնայ : Դաստիարակը այն ձարտար ջրագէտն է որ սուրբ Պիլքը կը յիշէ . իրեն ձեռքը կ'ուղղէ այս հլու ջուրը , ու իր ուղած տեղը անոր ընթացքը կը շտկէ . ու

ոչ երբէք թող կու տայ որ օտար կամ աղտոտ կամ դառնահամ ջուր մը իրեն ընթացքը պղտորէ :

Այս տղայն յոյս է . երկնից անգամ յոյն է տղայն . վասն զի յաւիտենական բրաբիոնին ժառանգործն է , Այս տուծոյ սիրոյն առարկայն , եղբայր և բարեկամ հրեշտակաց :

Երկրիս ալ յոյն է տղայն , ինքն հիմակուընէ անոր հարստութիւնն ու գանձն է , ու մէկ օր մը պիտի ըլլայ անոր զօրութիւնն ու փառքը : Յոյս է հայրենեաց ու բոլոր մարդկութեան որ իրմով կը վերանորոգին ու նոր կենդանութիւն կ'առնեն : Եւ մասնաւորապէս աս աշխարհիս վրայ ինքն է յոյս ազգատոհմին , որուն որ արդէն ուրախութիւնն է ու զուարծութիւնը և օր մը անոր պսակն ու պատիւր պիտի ըլլայ :

Աիրուն արարած . իր աշխարհիս վրայ առջի երենալը , իր առջի ժպիտը , իր առջի հայեցուածը՝ խաղաղութեն նշանակ մըն է , ու ամենուն սրտին ալ անդորրութեան աւետիս մը . վրան մէկ մը նայէ . Ճակտին վրայ և ոչ ամապ մը կայ , անցեալը չգիտեր , կը ծիծաղի ներկային վրայ , ու ապագային կը ձկտի և կարծես որ բոլոր աշխարհք իրեն հետ կը տանի :

Շատ անգամ ես ինձի դարձեալ հարցուցեր եմ , ինչու համար է որ տղայն մասնաւոր կերպով մը իր ծերունի ծնողացը ուրախութիւն կը պատճառէ : Այս երբէք կը ձանձրանան իրեն նայելէն , զինքը օրհնելէն , իրեն խօսքերը մտիկ ընելէն , և իրեն ուժով աշխոյժ ու չնորհալի կերպին վրայ զարմանալէն : Այս պայծառ ու անոյշ ժպտելը , այն Ճակտին անարատութիւնը ու պարզութիւնը , այն նայուածքին անխարդախութիւնն ու բոցը , այն ամէնը անտարակոյս անոնց միտքը կը ձգեն որ ալ մենք ծերացեր ենք , երեսնիս գեղնցեր , ու օր օրուան վրայ կը մեռնիք կ'երթանք , բայց սակայն մենք պիտի չգեղնէինք , պիտի չծերանայինք , պիտի չմեռնէինք . աս տղայն իրենց ացքին առջեւը իրը թէ յիշատակ մըն է ու նշոյլ մը այն ան-

մահ երիտասարդութեանը որ մեր բը-  
նութեանը առաջին թշակը եղաւ :

Իրաւցընէ որչափ աւելի մտածեմ,  
նորէն կ'ըսեմ թէ և կրկնութիւն ալ  
ըլլայ, այնչափ աւելի զարմանքս կըքիչ-  
նայ թէ ինչու համար Արդին Իշտու-  
ծոյ իր երկրէս անցած ատենը սիրեց  
զտղաքը, և ուրախութեամբ զանոնք  
օրհնեց. Հիսուս Քրիստոս կը սիրէր  
զմարդիկ, ու զտղաքը օրհնելով՝ բոլոր  
մարդիկ կ'օրհնէր. վասն զի տղայն՝  
մարդկային մեծ ազգատոհմին յոյսն է :  
Ովգիտեր աւետարանական տեսարան-  
ները. Հիսուս բոլոր գեղերը ու աւան-  
ները կը պըալուէր ու ամենուն բարիք  
կ'ընէր, ու հիւանդներուն բժշկութիւն  
կը չնորհէր : Ո՞յցիրէր՝ որ միշտ ճարտար  
են իրենց արժանաւոր սրտերը գուշա-  
կելու, իրեն ետևէն կը վազէին, իրեն  
առջելը կը դնէին իրենց տղայքն, ու կը  
ինդրէին որ օրհնէ զիրենք : Ի՞նչափ  
շատ իր աս մայրերուն ու տղոցը բազմու-  
թիւնը որ առաքեաները ձանձրացած  
սկսան գանգատիլ, ու կ'ուզէին զիրենք  
հեռացընել. բայց աստուածային վար-  
դապետը հրամայեց որ տեղիք տան ա-  
նոնց. Թողուցէտ ըստ, նողուցէտ որ այդ  
պղոխի աշառները ինչի գան. Երինից արդայու-  
թիւնը անոնցն է որ ասոնց իը նմանին : Ո Եր-  
ջը աս պղտիկ տղաքները ասւաւ ու ձե-  
ռուըները իրենց ճակտին վրայ դնելով,  
գուրգուրալով մը օրհնեց զիրենք, ու  
զիրենք զիրկն առած նորէն կը կրկնէր .  
Թողուցէտ, նողուցէտ որ այդ պղոխի աշառ-  
ները ինչի գան, Երինից արդայութիւնը անոնցն  
է որ ասոնց իը նմանին :

Ի՞սով ամէն բան հասկըցուց . յաւի-  
տենական կենաց զինը յայտնուած է .  
նորէն ծնանելու ու նոր անմեղութեան  
մը հարկաւորութիւնը հրատարակուած  
է, ու ալ ասկէց ետև երկնից արքայու-  
թեան զւները պիտի գոց մնան անոնց՝  
սրոնք որ չեն ուզեր ինչուան այս հա-  
սակը խոնարհիլ :

Ո՞ւէ որ Արդին Իշտուծոյ ուրիշ բա-  
նի համար երկնքէն եկած ալ ըրլար,  
բայց Եթէ այս խօսքս ըսելու, ասիկայ  
միայն բաւական էր իրեն փառացը ու

մարդկանց երջաննկութեանը համար :  
Ո՞վ իրմէն առաջ աս բանս ըսեր էր . ով  
այսպիսի մտածմունք ու զգացմունք  
ունեցեր էր : Սորս հազար տարուան  
մէջ, բաց ՚ի քանի մը ցուրտ խօսքերէ  
որ իմաստասիրի մը մտքէն անցեր էին,  
տղայութիւնը աշխարհիս վրայ իմաստ-  
նոց արհամարհանաց, ու օրէնսդրաց  
անողորմ անհոգութեան առարկայ մըն  
էր . բայց սակայն ընդհանուր ապակա-  
նութեանը մէջէն տղայութիւնը միայն  
երկնից աւելի ցանկալի ու միակ սէրն  
էր . ու երբոր Հայրն հասարակաց ե-  
կաւ իր որդիքները փնտուելու, երբոր  
Արարին ուզեց ինքզինքը իրեններուն  
Ճանցընել Ճոռումաբան խօսքերով ինք-  
զինք չյայտնեց : Ոէ . ինքզինքը աշ-  
խարհիս վարդապետ և ուսուցիչ ըլլալը  
ցուցընելէն առաջ, հաձեցաւ որ աւելի  
գորովաշարժ կերպարանքով ու աւելի  
քաղցր անունով մը զինքը յայտնէ . այս  
բանովս լաւ կ'իմացուէր երկնից թագա-  
ւորին մեծութիւնն ու կարողութիւնը .  
սակայն առաւելապէս գորովազութ-  
հայր մըն էր . ամէն բաննէն աւելի բոլոր  
իրեն սէրը կ'երենար . ու երբոր “ Թո-  
ղուցէտ, ըստ, որ ինչի գան այդ պղոխի աշ-  
խառնեց . Երինից արդայութիւնը անոնցն է որ  
իրենց իը նմանին „ . . . Հայրերն ու մայ-  
րելն արտելնին ելած իրեն ոտքը ին-  
կան, ու երկրպագութիւն մատուցին :

Ի՞չ . աղէկ կ'ըմբռնեմ թէ ինչու  
համար մարդկարէները այնչափ փառա-  
ւոր գովեստներով կը մեծցընէին նա-  
հապետաց փառքը ու մայրենի բեղմնա-  
ւորութեան ազնուական պարծանքը :  
Ես ալ հոս տեղս աս գլուխը լմընցընելու  
ատեն անոնց հետ կը գրեմու կը կրկնէմ  
աւետարանին բացագանցութիւնը, թէ  
երանի այն մայրերուն որոնց անսար-  
տութեան բեղմնաւոր արգանդը աշ-  
խարհիս ու երկնից բազմաթիւ զաւակ-  
ներ ընծայած են . երանի ստեանցն որ  
զիրենք զիրեցներ են : Երբէք մայր  
մը անկէց աւելի ազնիւ մանեակալ մը  
իր կուրծքը զարդարած չէ . և ոչ երբէք  
աւելի գեղեցիկ պսակ մը իրեն փառա-  
ւոր ճակատը կապած :